

# ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՆԵՐԻ «ԲԱԶՄԱՎՀՊ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ

(1843-1993)

Ընդամէնը ինը հոգուց էր բաղկացած հայազգի հոգեւորականների այն խումբը, որոնք իրենց առաջնորդի՝ Մխիթար Վարդապետ Սեբաստացու (1676-1749) գլխաւորութեամբ, 1717 թուին, ոտք զրեցին իտալիայի Վենետիկ քաղաքից Հարաւ գտնուող «Սուրբ Ղաղար» անունը կրող կղզին, «հաւատաւոր եւ ազգանպաստ» գործունէութիւն սկսելու համար։ Կղզին կառարելապէս անտէր ու անրնակ, ունէր մի ջրհոր եւ մի կիսաքանդ աղօթատուն եւ նախորդ չուրջ երեք դարերի ընթացքում եղել էր «մարդկութեան ամէնէն աւելի թշուառներուն՝ բորոտներուն, հիւանդներուն եւ մուրացիկ աղքատներուն» կացարան։ Եւ եթէ աւելցնենք որ յիշատակւած ինը վարդապետների իրաւական կարգավիճակը բնութագրուած էր «ըստ կամս եւ ցանկութեան իւրեանց» ձեւով, այսինքն ո՞չ ոք հովանաւոր եւ պաշտպան էր նրանց այս հասկացողութեան թէ՛ տնտեսական, թէ՛ հոգեւոր եւ թէ՛ պետական - Օրէնսդրական առումով, ապա մեր ասելիքը կ'ամբողջանայ։

Այսպիսի աննախանձելի սկիզբը, սակայն, ապագայի աշխատանքային գործունէութեան անորոշութիւն կամ անելիքների թերագիտակցութիւն չէր ենթադրում։ Մխիթար զեռ վաղուց արդէն մշակել էր յետագայի իր ծաւալելիք գրութիւնների ծրագիրը. այսինքն՝ ստեղծել հոգեւորական թեքում ունեցող հայագիտական - մշակութային մի կազմակերպութիւն, որ իր Հարաւարութիւնների ու կարողութիւնների սահմաններում պէտք է զրագէր կրօնական եւ հայագիտութեան բնագաւառում, իրեն ծնող ու սնող հայ ժողովրդին մտաւոր սնունդ մատակարարելով։ Ինչ եղաւ Մխիթարի մշակած եւ նրա յաջորդների կողմից մեր ազգային-հասարակական կեանքում հետեւողականօրէն ներդրուած այս ուղեգիծը, որ շարունակւում է առ այսօր, հանրայայտ է եւ հանրաճանաչ այնքան, որ մանրամասնելու կամ համապատասխան մեկնարանութիւններով ներկայացնելու կարիք չունի։ Այստեղ նշենք միայն, որ այդ ուղեգիծ-աշխատանքը տարիների ապա եւ դարերի տե-

ւողութեան ընթացքում հրաշալի կերպով արդարացրեց իրեն՝ զրուատալից գոհարանութիւններ եւ խանդաղատանքի անեղը վկայութիւններ կորզելով, որ բնականոն հետեւանքով էլ՝ յարաճուն հաստատակամութեամբ աւելացաւ ու աւելացաւ «Միսիթարայ տան» անունն ու գիտական անբեկանելի ճանաչումը:

Իրականացնելու համար վերոյիշեալ բնոյին ու նպատակի ուղղութիւնը կամ ծրագիր-նախագաղափարը, Միսիթար Սեբաստացին, ի թիւս ամենատարբեր բնոյիթի աստուածաբանական-հայագիտական գրականութեան, շուտով ունեցաւ նաև ատիպողական կարիքը այդ ամէնի մասին, «գրասէր եւ բանիբուն» հայորդիներին տեղեակ պահելու, իրենց հեռու-մօտիկ անելիքների, իրենց գործի ու գործունէութեան մասին նրանց հետ մշտապէս խօսք ու զրոյցի բանուելու ո՛չ պակաս կարեւոր խնդիրը: Այսպէս էր ահա, որ Միսիթարի մօտ պէտք է ծնուեր սեփական պարբերական ունենալու միտք նախագաղափարը, որ պէտք է լինէր գրաբար լիզուով, ունենար կրօնա-աստուածաբանական եւ հայագիտական թեքում, հրատարակուէր անկանոն պարբերականութեամբ, - ամենայն հաւանականութեամբ երեք ամիսը մի անգամ, - եւ որ նոյնիսկ իր սեփական անունն արդէն ունէր. «Փող հաւատոյ»: Խոզ տեղեկութիւններ ունենք այն մասին, որ գործընթացը կազմակերպելու համար ստեղծուած է եղել «կարգադրիչ մարմին» իր՝ Միսիթար Սեբաստացու գլխաւորութեամբ, եւ որ այդ «մարմինը» կարողացել է որոշակի քանակով նիւթեր հաւաքել հրատարակուելիք պարբերականի համար, որ նախնական բանակցութիւններ են վարուել Վենետիկի «հրատարակիչ տուներու» հետ իրենց այդ պարբերականը «տապագրելու աղագաւ», բայց մեզ անյայտ ինչ-ինչ պատճառներով լայն նախապարասութիւնը սկսուած այդ գործը նիւթական կերպարանը չի ստացել: Սակայն, ոյժի մէջ էր մօտում հիմնական գաղափարը եւ Միսիթարեան Միաբանութեան աւանդապահ ղեկավարութիւնը տարիների տեսողութեան ընթացքում՝ կարողացաւ այն երեւակել մերթ որպէս «Տարեգրութիւն», որ է յիշատակարան» (Վենետիկ, 1799-1802), մերթ որպէս «Յիշատակարան - Տարեգրութիւն» (Անդ, 1807-1808), մերթ վերջապէս՝ «Եղանակ - Բիւզանդիան - Բազմավիճակ» (Անդ, 1813-1820)<sup>1</sup> ի դէպ այս երեքի խմբագիր-հրատարակիչն էլ եղել է միեւնոյն անձնաւորութիւնը, հանրայայտ Ղուկաս Վարդապետ Ինձիծեանը, մի քանի ուրիշ գրսեւորումներով, թէեւ զրանցից եւ ո՛չ մէկը կարողացաւ իրականացնել Միաբանութեան ներքին մտաւորական ու աղգային համարական կեանքի ձայնափողը լինելու համախումը նպատակը եւ

1. Սոյն պարբերականի սկզբնաւորման տարեթիւը Գարեգին Լեւոնեան, նշում.է. 1803 («Հայոց պարբերական մամուլը» Երևան, 1934, էջ 3), որ սխալի հնահեամբ է:Տե՛ս մեր հնահեամբ ԴԱԻԱՍ, «Եղանակ Բիւզանդիան տարեգրիք» յօդուածք, Պատմա-բանասիրական հանդիս, 1966, թիւ 2:

բնականաբար չուտով զաղրեց գոյութիւն ունենալուց: Այսպէս պէտք է շարունակուէր էլի մի որոշ ժամանակ, մինչեւ որ աշխարհ գար ինչպէս Միփիթարեան Միաբանութեան, այնպէս էլ ամբողջ Հայ ժողովրդի գիտակցական կեանքում բախտորոշ 1843 թուականը:

\* \* \*

«Բազմավէպ, Օրագիր բնական, տնտեսական և բնասիրական գիտելիաց, աշխատասիրութիւն Միփիթարեան Միաբանից», այսպիսի վերառութեամբ էր, որ 1843 թուականի կէսերին Հայազգի ընթերցող ու գիտական հասարակութեան ներկայացաւ Վենետիկի Միփիթարեան Միաբանութեան՝ թիւով չորրորդ պարբերականը: Անուանումը թէեւ նոր չէր, բայց անսովոր էր: Անհասկանալի այնքան, որ մի քանի համար անց, յատկապէս այդ նպատակի համար գրուած, «Ծանուցում»ով, պարբերականը ընթերցողների համար մեկնարանեց իր իսկ «Բազմավէպ» անունը, այսինքն՝ «բազում բաներ վիճող», «Բազմապիսի բաներ պատմող»:

Մտորումների տեղիք էր նաեւ հարցերի ընդգրկման այն համախումբը, որին որոշել էր անդրադառնալ պարբերականը: Որովհետև քննութեան առարկայ դարձնել «քանկան», այսինքն հասարակութեան, նրա զարգացման ու ներքին օրինաչափութիւնների բացայայտման հետ կապուող հիմնահարցերը, զրա կողդին քննել, «տնտեսական», խնդիրները, որոնք պէտք է ներառնէին ազգային տնտեսական կացոյթաձեւը իր օրինաչափութիւններով, «ատակի» ստացումն ու նրան շրջանառութեան մէջ զնելու օրինաչափութիւնները, դրանց հետ միաժամանակ քննութեան առարկայ դարձնել «քանասիրական» և մանաւանդ Հայ բանասիրական բնագաւառոի բազմակնծիո խնդիրները, այսինքն՝ բնագրերի քննական հրատարակութիւններ, անտիկ և նոր շրջանի զասականների՝ այլեւայլ լեզուներից կատարուող չափածոյ և արձակ թարգմանութիւններ, տեսական – զրականազիտական խնդիրներին առընչուող «գատումներ» և այլն... նման լայնանիստ ընդգրկումը հիմք էր տալիս պնդելու որ այդպիսի՝ իրար բացառող խնդիրները մի պարբերականում մէկտեղելը չէր կարող շատ էլ խելացի ու խոհեմ քայլ համարուել: Եւ զարմանալի չէր, որ, «Բազմավէպ»ի ծնունդը ողջունող մէր միւս պարբերականը, Զմիւռնիայի «Արշալոյս Արարատաննը»ը ուրախութեամբ արձանագրելով Հանդերձ «զրականական իր կրտսեր եղրօր» աշխարհ գալու հաճելի փաստը, մտավախութիւն էր յայտնում, որ «խնդիրներուն ընդգրկումին մէծկակութիւնը ապահովաբար, անոր կործանումին պատճառը կրնայ ըլլալ»:

Ոյս էր սովորեցնում Հայկական պարբերականային հրատարակութեան ու այնքան երկարատեւ փորձը, սակայն իր «Բազմավէպ»ի

նկատմամբ բոլորովին էլ այդ կարծիքը չունէր նրա առաջին խըմբագիրը, գործունեայ ու աշխատասկը Գարրիէլ Վարդապետ Այվազովսկին, որն իր գիտական, մշակութային ու հասարակական գործունէութեան ամենածաղկուն տարիքում, երեսունմէկ տարեկան հասակում ստանձնել էր «խմբագրապետի» պարտականութիւնները (խմբագրական մարմնի անդամներ՝ Հայր Ղևոնդ Ալիշան և Հայր Յովհաննէս Սորկուծեան), եւ որ այդ պարտականութիւնը վարեց շուրջ վեց տարի:

Հարցն այսուղ սոսկ և միայն նիւթական օգնութիւնն ու օժանդակութիւնը չէր, որ բնագաւառում «Բազմավիճակ»ն երթեք էլ առանձնապէս ապահովուած չեղաւ: Խօսքն այսուել վերաբերուում էր ճակատագրականօրէն կարեւոր երկու այն հիմնահարցերին, որոնք մեր դամոկլեան սրի նման մշտապէս եւ սպառնալից կախուած են եղել մեր հայկական առանց բացառութեան բոլոր պարբերականների գլխին և որոնք առաջնահերթօրէն լուծել չկարողանալու դէպքում, նրանց խմբագիրներին մնում էր իրենց «ուղեղին, միտքին, հոգիին եւ ջիղերուն արգասիթին» (Յ. Պարոննեան) արդիւնքը հանդիսացող հոգեգաւակին «մահուան» անփառունակ յուղարկաւորը դառնալ:

Հիմնահարցերից առաջինին, այսինքն իր «Բազմավիճակ»ը հնարաւորին չափ բարձր գիտական մակարդակ ունեցող յօղուածագիրների ու թղթակիցների մշտական ու հաստատուն քանակակազմով ապահովելու հոգս ու ցաւից պարբերականի խմբագրական մարմինն ու նրա իմբրագիրը հիմնականում երկիւղ չունէին: Վենեստիկի Միիթարեան Միաբանութիւնը անցեալ զարի սկզբներին արդէն ամեննեւին էլ այն չէր, ինչ որ էր նրա երանաշնորհ հիմնագրի՝ Միիթար Սեբաստացու ժամանակ, որ իր գիտական - աշխատանքային «ակտիւում» ինչպէս արդէն ասսացինք, ընդամէնը ինը հոգի ունէր, որոնցից ի դէպ, բացի իրենից՝ Միիթար Սեբաստացուց, միհւները զրչի ու մտքի մարդիկ չէին: Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում Միաբանութիւնը ըստ ամենայն արդէն երեւակել էր իրեն եւ աշխարհին էր ներկայանում հայազգի վարդապետ - մտաւորականների այնպիսի մի պատկառելի համախումբով, որոնց մեծ անունն ու անկապտելի համբաւը լայնօրէն տարածուած էր ամէնուրեք: Յիշեալ՝ 1840ական թուականներին իրենց գրական - հայագիտական փառքի զենիթուումն էին Հայր Արսէն Բագրատունին՝ սկզբնական շրջանում, Հայր Գարրիէլ Աւետիքեան, Վրոյր Որմագրանը՝ յետազայի եղուարդ Զիւրմիւլեան, Վահրամ Ռուբրինեան անուամբ «պաճուծեալ»՝ Հայր Մանուէլ Զախշախեան ու «Անտիդիոս Միաբանացի» կեղծանունով՝ յայտնի Հայր Եղիա Թովմանան: Միաբանութեան մտաւոր - գիտական կեանքում արդէն ճանաչում ու անուն էին ստացել Հայր Գարրիէլ Այվազովսկին, Հայր Պետրոս Մինասեան, Հայր Օգսենտիոս Գուրգէնեան, Հայր Խորէն և Ամբրոսիոս Գալ-

ֆայեան եղբայրներ, Հայր Գրիգորիս Ճելալեան, Հայր Յակոբոս Խսա-վերտենց: Վերոյիշեալ ժամանակահատուածում վերջապէս, իրենց աշխատանքներով սկսել էին յայտնուել աւելի երիտասարդ սերունդի ներկայացուցիչները՝ Հայր Գարեգին Զարթհանալեան ու Հայր Յարութիւն Գաղղիկեան, յետազային՝ Հայր Նորայր Բիւզանդացին, Հայր Ղեւոնդ Մարգարեան, 1860 թուականներից՝ Հայր Ղեւոնդ Ալիշան, Հայր Համազասպ Թիրճիմանեան, Հայր Մանուկ Քաջունին եւ ուրիշ երախտաւորներ, թուարկումն այսպէս կարելի է շարունակել, իսկ այս ամէնը գալիք է հաւասարելու այն կարեւոր փաստը, որ «Բազմավիճակ» պարբերականի թիկունքին սկսած նրա առաջին իսկ համարի ժամանակներից, կանգնած էր հայ ժամանականների այնպիսի մի պատկառելի համախումբ, որից աւելի լաւը դժուար կը լինէր երեւակայել անգամ եւ որպիսին անգոյ բաղդանք ու տեսազատ երազանք մնաց Հայկական հին ու նոր ժամանակների՝ առանց բացառութեան բոլոր պարբերականների ու նրանց խմբագիրների համար: Այս էր ահա, այն հիմնական առաջին պատճառը, որ «Բազմավիճակ» սկզբից իսկ կարողացաւ Հայագիտական, բանասիրական, թարգմանական, պատմահասարական այնպիսի բարձրագոյն մակրադակ ասպառվել եւ յենարան ունենալով գերազանցապէս իր երիտասարդ ու վաստակներով ծանրաբեռնուած գարդապիտ, թղթակիցներին կարողացաւ մեր մշակոյթին՝ յիշասակուած բնագաւառներում այնպիսի աննախադէպ աստիճանի հասնել, որ մէկից իսկ անկապտելի անոնց ու հեղինակութիւն ապահովեց նրա համար: Եթէ արձանագրենք միայն, որ տարիների տեսողութեան ընթացքում՝ «Բազմավիճակ» տպագրուած նիթերի անվիճելիորէն գերակշիռ մասը յաջողութեամբ դիմացաւ ժամանակի խստաշունչ քննութեան եւ գիտական, մասնագիտական արժէքը պահպանեց նոյնիսկ այսօր ու մեր օրերում, ապա մեր ասելիքը կ'ամբողջանայ:

Պարբերականի մշտական գոյութիւնն ապահովելու տեսակիտից Հարկաւոր հասարակահայեցութեամբ ու գիտակութեամբ չլուծուեց նաև միւս Հարցը՝ «Բազմավիճակ» եւ ընթերցող հասարակութիւն փոխյարակերութեան հարցը, յայտնելով անշուշտ ամբողջ Միարանութեան դիրքորոշումը, Այլազովվկին ճշորէն նպատակաւողից ամսագիր այն գաղափարական միտուածութեան, եւ նրան չտուեց կրօնա-աստուածաբանական եւ եկեղեցական թեքում: Այս էր պատճառը, որ «Բազմավիճակ»ը ո՛չ միայն հիմնականում չզբաղուեց նման թեքում ունեցող հարցերի նեղ, մասնագիտական քննութեամբ, այլեւ ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ յետազայում իր ճակատին չունեցաւ «կրօնական» կամ «կրօնաստուածաբանական» կամ նման բնոյթի ո՛րեւէ ա՛յլ ենթախորագիր, ինչ որ առաջին հայեացքից աւելի տրամաբանական պիտի լինէր նրա համար, քանի որ նա հոգեւորական Միարանութեան պարբերական էր:

Կար նաեւ «Բազմավիճ» ընթերցող հասարակութիւն, փոխյարաբերութեան մի ուրիշ կարեւոր կողմ եւս, որ պարբերականի խմբագրութիւնը հաւանօրէն ներքին երկարատեւ մատարախումներից յետոյ, զարձեալ կարողացել էր հեռանկարային առումով նիշտ լուծել: Պարբերականի խմբագրութիւնը եւ խմբագիրը, հանդիսանալով անշուշտ ամբողջ Միաբանութեան գաղափարական ձայնափողը, հիանալի գիտէին, որ հայ ժողովուրդը բազկացած չէր սոսկ բանասէր, կամ գրականագէտ, գրալառներից կամ Լամարթինի, Շատորըիանի, Ռուսոյի, Լոնգֆելոյի, Լամբնիի գեղարուեստական ստեղծագործութիւնները որպէս հոգեւոր հանապազօրեայ սնունդ ընդունելու մակարդակին հասած ընթերցողներից, որոնք, ԺԹ. զարի սկզբնական ժամանակահատում բացարձակ փոքրամասնութիւն էին կազմում: Կար նաեւ հոգի աշխատաւորը այդ բնոյթի իր բազում հոգս ու ցաւերով, կար «անայնագործ-ընտանեկանը» որ նոյնպէս իր բազմարնոյթ անելիքներն ունէր ընտանիքի հետ կապուած ոչ քիչ թիւով հարցերում, կային «գործի մարդկի», որոնց գործունէութեան ոլորտը առևտուրն էր նիւթական շրջապատոյտն ու «գրամական արժէքին կրկնապատիկը ստանալը», կային վերջապէտ, «սովորական» ընթերցողներ, որոնց համար հաճելի ու ցանկալի էր զանազան բնոյթի առունին տեղեկութիւններ իմանալ՝ աշխարհիս չորս ծագերում տեղի ունեցած հետաքրքրաշարժ իրազարձութիւնների մասին, կամ իմանալ երգիծախառն միջադէպեր համաշխարհային անուն ու ճանաչում ունեցող մարդկանց կեանքից եւալլն: Եւ պարբերականի՝ նաեւ այս կապակցութեամբ մշակած աշխատանքային գործելանեղանակը աւելին ցանկանալու հիմք չի տալիս: այն է՝ զիտական, բանասիրական, թարգմանական, կրօնական եկեղեցական բնոյթի մեծարժէք ու ծանրակշիռ աշխատութիւններից զատ՝ ըստ հնարաւորին անդրադանալ ամէն տիպի ու բովանդակութեան հարցերին, որոնք համապատասխան մակարդակն ունենալով հանգեց, վերաբերուին ժամանակի ընկերային կեանքի գրեթէ բոլոր ոլորտներին: «Բազմավիճ»ի հենց առաջին թիւին մէջ (1843ին), օրինակ գետեղուած է Լամարթինի «Ազօթք մանկան զարթուցելոյ» բանասեղութեան՝ Փրանսերէն բնագրից կատարուած գրաբար չափածոյ թարգմանութիւնը եւ նոյն համարում կայ յօդուած՝ «Շերամ սրուցաններու կերպը» խորագրով: Նոյն թուականի թիւ 16ում Հայր Ղեւոնդ Մարգարեան, այսինքն՝ յետագայի Հայր Ալիշանը, «Հայոց Ազգին պարծանեները» խորագիրը կրող յօդուածում զիտական-բանասիրական մեծարժէք տեղեկութիւններ է հազորդում Հայշ նահապետի մասին, բայց եւ նոյն համարում Մանուէլ Սոֆենելեան յօդուած ունի «Ակաայի ցափն այլեւայլ զեղեր» խորագրով: «Բազմավիճ»ը 1844ի թիւ 19ում՝ հրատարակում է Հայր Եղուարդ Հիւրմիւզեանի՝ պոեզիայի դերին ու նշանակութեան նուիրուած տեսական, վերլուծա-

կան յօդուածը եւ նրա «Հովիւ եւ Հովուուհի» գեղօնը, եւ զրանից անմիջապէս յետոյ կան յօդուածներ օդապարիկի օգտագործման, չների տարրեր տեսակների ու նրանց հանդէպ տարրուող խնամքների մասին։ 1847ի 12 թուում վերջապէս «Բազմավէճը հրատարակում է Հայր Ղեւոնդ Ալիշան-Նահապետի «Հայոց աշխարհիկ» բանաստեղծութիւնը, որի գրապատմական մեծ դերի մասին այստեղ խօսեն աւելորդ է, և զրանից յետոյ՝ տեղեկութիւնները ընձուզտ կենդանու մասին, ինչպէս նաև բացատրուած է թէ ի՞նչ միջոցներով է ստացում երկաթը եւ այլն։ Հայ հանրութեան՝ առանց բացառութեան բոլոր խաւերին ըստ իր հանրաւորութիւնների ու կարողութիւնների «Սպասաւորիչ ըլլալու» աշխատանքային այս գործեկանակը, «Բազմավէճը աննուազ հետեւողականութեամբ շարունակեց ամրող ժմթ. դարի բնիմացքում։ Եւ այս առիթով խմբագրութեան պնդումը, որ, «Բազմավէճը իր ծննդեան օրէն իսկ նպատակ ունեցած չէ երրեք մէկ տեսակէտ եւ կամ մէկ դասակարգ ընթերցողներու, այլ ժողովուրդը<sup>2</sup>, առաւել քան ծմարտացի էր եւ ինչպէս արդէն տեսանք, առաւել քան բնութագրական։

Իր ժողովրդին ծառայելու նպատակաղիր գաղափարով առաջնորդուող պարբերականը, բնականարար, պէտք է որ լուծէր նրա հետ ըստ հնարաւորին ճիշտ հազորդակցուելու, նրան մինչեւ վերջին ստորակէտը հասկանալի ու ըմբռնելի լինելու, այսինքն հայոց լեզուի՝ իրը «աշխատանքային» գործամիջոցի խնդրում ճիշտ կողմնորոշուելու ամեննեւին էլ ոչ զիւրընկալ խնդիրը։ Գաղտնիք չէ, որ գեռ գարանկարից ծայր առած գրաբար-աշխարհարար հակամարտութիւնը իր յարածուն տեւողականութեամբ շարունակուում էր հենց «Բազմավէճի հրատարակութեան առաջին իսկ տարիններին եւ զրանից յետոյ է, որ մէկից աւելի էրն հայ ժողովրդի մտաւոր ու հասարակական կենսքում մեծ անուն ու կշիռ ունեցող մեծութիւնները, որոնք գրով եւ բանիւ կոչ էին անում երկու ձեռքով կատչել «աստուածապարդեն զրաբարից», յորդրուում համոզում էին հայրենակից հայազգիններին «ի գիր արկանել» միայն զրաբարը, քանզի աշխարհարար ընդամէնը «ռամկօրէն» էր եւ որ զրաբարի այսպիսի կրքոտ պաշտպաններ ու ջատագովներ ամեննեւին էլ հաղուագիւտ չէին հենց իր՝ Միխիթարեան Միաբանութեան ներուում։ Եւ այս պայմաններում «Բազմավէճը կարողացաւ հիմնաւորապէս զիմաղարդ լինել զրաբարից եւ իր մեծ ու փոքր ընթերցողներին հետ հազորդակցելու համար ամենարանական եւ հետեւաբար ճիշտ ձեւը զարձեց արեւմտահայերէն լեզուն, համարձակ մի քայլ էր սա, որ թէիւ առատ նիւթ ու հիմք տուեց ընդդիմադիր մտայնութեան ներկայացուցիչներին, որոնք ոչ քիչ անդէս հանդէս եկան լեզուի

2. ԿԱՐԻՆԵԱՆ Ա. Բ., Ակամարկներ հայ պարբերական մամուլի պատմութեան, Հռ. Բ., Երևան, 1980, էջ 193։

հարցում «Բազմավիճակ»ի մշակած այս «խոտելի ընթացքին» դէմ, բայց ի վերջոյ յաղթութիւնը վիճակուած էր պատմականօրէն նորին ու առաջաւորին՝ արեւմտահայերէնին։ Գրական արեւմտահայերէնը աստիճանաբար դարձաւ պարբերականի՝ եթէ կարելի է այսպէս ասել «սփական» լեզուն, աւելի ու աւելի հաստատուն կերպով իր տեղն ապահովեց նրա էջերում, անրնդհատ գործածուելու եւ հետեւաբար կատարելագործուելու հետեւանքով մաքրուեց անհարկ բառերից, ոճերից ու դարձուածքներից, զառնալով աւելի ողորկ ու կոկիկ եւ այդպէս էլ շարունակեց իր կեանքը ընդհուպ մինչեւ մերօրեայ «Բազմավիճակ»ը։

Սկսելով իր գործնթացը այսպիսի լայն նախապատրաստութեամբ եւ աշխատանքային մեծապէս ճշգրտուած ներքին քաղաքականութեամբ, որի մասին արդէն խօսեցինք, «Բազմավիճակ»ը անցեալ դարի 60-70 թուականներից սկսած վճռականօրէն արեց նաև միւս համարձակ քայլը։ Հայր Գարբիէլ Այվազովսկուն յաջորդած միւս խմբագիրների՝ Հայր Դեւոնդ Ալիշանի, Հայր Հմայիեակ Պապիկեանի, Աթանագինէս Ղափթանեանի եւ մանաւանդ Հայր Յակոբոս Խսավերտնեցի տարիներից սկսած<sup>3</sup> նա «Հիւրասիրաբար» սկսեց իր էջերում տեղ տալ հայ մտաւորականութեան՝ ամենատարեր բնագաւառի ներկայացուցիչներին, որոնք ոչ միայն Միիթթարեան Միարանութեան անդամ չէին, այլ նոյնիսկ հոգեւորական չէին։ Այս էլ էր նորութիւն եւ առաւել քան զարմանալի՝ կրօնական Միարանութեան խօսափողը հանդիսացող պարբերականի համար։ «Բազմավիճակ»ը 1850ական թուականներից սկսած, «Ազգային կամ հայախօս առածք» ընդհանուր խորագրի ներքեւ, պարբերաբար սկսում է հանդէս զալ էջմիածնի անդամ՝ Աբէլ Միիթթարեանը։ Նոյն թուականներին, ասլանքի նրա գնողունակ արժէքը որոշելու, «ստակին շահը ճշտիւ օգտագործելու» վերաբերեալ յօդուածներով հանդէս է զալիս պոլսահայ տնտեսագէտ՝ նիկողայոս Զորահանը։ 1851ի նոյեմբերից՝ «Բազմավիճակ»ը սկսեց հրատարակել Ա. Լամարթինի «Առնարայի մէջ առաւած մը, կամ պահպանողական ու աշխարհակրծան ընկերականութիւն» յօդուածը, որ Փրանսերէն բնագրից արեւմտահայերէնի էր թարգմանել Փարիզի Առեւտրական բարձրագոյն վարժարանի ուսանող՝ Կարապետ Ռեթուչեանը։ 1854ի Ցունուարին, «Բազմավիճակ»ը հրատարակում է Երգնկա քաղաքի քահանայ՝ Տէր Ստուփանի «Անի կամ Գամախ ամրոց» տեղագրական յօդուածը, որ խմբագրութեանն էր առաքել Սերովիք Պետրոսեան-Պատկանեանը։ իսկ երկու տարի անց, Փրանսերէնից կատարուած արեւմտահայերէն թարգմանութիւններով, պարբերականում սկսում է հանդէս զալ Պոլսում իր գերասանական դրծունքութիւնն արդէն սկսած՝ Սրապիոն

3. «Բազմավիճակ»ի խմբագիրների լրիւ ցանկը (մինչեւ 1942 թ.) առև ՇՏԻԿԵԱՆ Ս., Հայնոր գրականութեան ժամանակագրութիւն (1801-1850), Երեւան, 1973, էջ 259-260։

**Թղհանը:** 1861ի Մարտին, «Բազմավհպ» հրատարակեց երկարաշունչ գրաբր մի բանաստեղծութիւն, որի հեղինակը սակայն սենից էր՝ Սրբուհի Աստուածատրեան: Մի երեւոյթ, որ եզակի էր ու բացառիկ, եթէ միտ առնենք մանաւանդ, թէ ինչպիսի Միաբանութեան ձայնափողն էր «Բազմավհպ»ը և ովքեր էին տեղ գտնում նրա էջերում: Եւ եթէ այս իրականի բանաստեղծութեան լոյս ընծայումը համարակական համապատասխան հնչեղութեան պատճառ չեղաւ, ապա 1864 թուականի Օգոստոսին, «Պղմեցի օրիորդ մը» ստորագրութեամբ տպագրուած «Գարուն» գողտրիկ բանաստեղծութիւնը, եկաւ ազգարարելու հայ գեղարուեստական գրականութեան անդաստանում մի նոր դասականի՝ Սրբուհի Տիւսարի յայտնութեան փաստը<sup>4</sup>: Աշխատանքային այս կարգաօնը աստիճանաբար եւ հիմնաւորապէս ամրապնդուեց «Բազմավհպ»ի յիտագայ տարիների գործունէութեան մէջ եւ այդ էր պատճառը, որ նրա էջերում ինչքան ասես հանդէս էին գալիս թովմաս թերզեանը, Մկրտչի Աճեմեանը, կմմանուէլ Եսայեանը, Թիֆլիսարնակ բանակ բանասէր, յիտագայում այդ քաղաքի քաղաքագլուխ՝ Գալուստ Շիրմազանեանը (սկզբնական շրջանում՝ Շիրմազանեան - Վարդանեան, Նորայր Բիւզանդացին, պոլսահայ մտաւորականներ՝ Կարապետ Բեկզեանն ու Ցովակիմ Երեմեանը) եւ ուրիշ - ուրիշներ: Երեւոյթի բնականոն հետեւանքն այն եղաւ, որ «Բազմավհպ»ը տարիների իր ընթացքում կարողացաւ հաստառուն ու հիմնաւոր մուտք ունենալ աշխարհին տարբեր ծայրերում բնակուող՝ առանց բացառութեան բոլոր հայազգի ընթերցողների կացարանները, զարձաւ նրանց սեղանի պարբերականն ու ընթերցանութեան՝ սպասուելիք հոգեւոր սնունդը, դարձաւ, եւ սա թերեւս ամենակարեւորն էր, նրանց մտաւոր, գիտական ոգորումները կազմակերպող, զրանց ընթացք եւ ուղղութիւն տուող առաջադիր ամսագրերից մէկը: Ուստի, հասկանալի է «սմբագրական մարմնի» չփաքուած ոգեւորութիւնը, երբ 1870ական թուականներին, իր ընթերցողներին հպարտութեամբ տեղեկացնում էր, որ «Բազմավհպ»ը տարածում է մինչեւ Պոլս, Զմիւռնիա, Կալիաթա, Բաղդադ, Կարին, Եղիպատու, Փարիզ, Լոնդոն, Մոսկու, Թիֆլիս, Բագու «եւ մեկալ հայաշատ փայրք»:

\* \* \*

Այսօր էլ, հարիւրյասուն տարիների պատկառելի բեռը շալակին, շարունակում է իր «անստերիւր ընթացքը» Վենետիկի Միիթարեան Միաբանութեան «Բազմավհպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդէսը, միանդամայն իրաւացիորէն գայելելով հայ ժողովրդի

4. Տե՛ս ՇԱՐՈՒԲԵԱՆ Ալ., Սրբուհի Տիւսար, Երեւան, 1963, էջ 13-14:

երիցագոյն պարբերականը լինելու բարձր փառքն ու պատիւը։ Ժամանակները ու հասարակական քաղաքական վոլորկայոյզ իրադարձութիւնները, ինչպէս այս սպասելի էր ու բնական, իրենց անբեկանելի կնիքը դրեցին նրա «գոյապահանման ընթացքին» վրայ, որի հետեւանորդ էր, սկսելով իր արդիւնապաշտ զործունէութիւնը որպէս երկարաթաթերթ, այն տարիների տեւողութիւնից յետոյ «վերածեւուց» իրը ամսագրի, ապա «Նոր չարք» ընդհանուր խորագրի ներքեւ դարձաւ եռամսնեայ պաշտօնաթերթ, մի յայտնի ժամանակ անց, յաջորդեց վերագրածը դէպի ամսագրային պարբերացումը, ապա դարավերջի եւ գարասկզբի անագործոյն դէպքերի հարկադրական ճնշման ներքեւ, «Բազմավէպ»ը դարձաւ տարեկիրք, արդէն մեր օրերում, այսինքն քսաներորդ զարի քառասնական թուականներից սկսած, պարբերականն ստացաւ «Հայագիտական», բանասիրական, գրական հանդէս» յորջորջումը, որ եւ պահպանում է մինչեւ այսօր։ Պարբերականութեան բնագաւառում եղած այս մեծ ու փոքր փոփոխութիւնները սակայն, գիտական, հայագիտական բնոյթի որակական վերվայրումների խոտելի երեւոյթը չունեն իրենց մէջ։ Հարիւրյիսուն մեծ ու փոքր հատորների մի ամբողջ գրադարանով հայ ժողովրդին ներկայացող «Բազմավէպ»ը միշտ էլ կարողացել է պահպաննել իր գիտական բարձր մակարդակը եւ ուրեմն այդ բնագաւառի առաջատարներից մէկը լինելու իր անկապտելի իրաւունքը։ Այսօր հանդէսը պաշտօնապէս զիտուում է իրը Սուլը Ղազարի «Հայական կանոնի» (Academia Armenia) անդամների գաղափարական ու գիտական խօսնակը։ «Հայկական կանառոցի», որի հիմնագրումը դարձեալ գալիս էր անցեալ գարի 10 ական թուականներից, եւ որ մշտակին համալրուելով հայ եւ օտարազգի հայոցիների պատկանագուու փաղանգով, յարատեւում է մինչեւ այսօր։ Հանդէսի խմբագրութիւնը հաստատուն կերպով շարունակում է վարել գրական - աշխատանքային այն քաղաքականութիւնը, որ ոյժի մէջ մտաւ Հայր Գարքիէլ Այլազովսկու ժամանակներից եւ տարիների տեւողութեան ընթացքում հիմնալի կերպով արդարացրեց իրեն։ Միտրանութեան անդամ տուեալ հեղինակի՝ արդէն աւարտուած աշխատութիւնը նախ՝ հաստուածարար հրատարակել պարբերականի էջերում, յաճախ մի քանի տարի շարունակ, եւ ապա, ընթերցողների այլեւայլ ընոյթի կարծիքները հաշուի առնելուց յետոյ այն վերահրատարակել առանձին գրքով։ Այս քաղաքականութեան բնականոն հետեւանքով՝ հանդէսի ջանքերով այսօր ստեղծուել է հայագիտական, բանասիրական գրականութեան մի ամբողջ շարք, իր ինքնուրոյն՝ «Հայագիտական» մատենաշար Բազմավէպ»ի, ընդհանուր վերտառութեամբ, որի ներքեւ առանձին գրքոյն կներկներով հանդէս եկած թէ՛ հայագի եւ թէ՛ օտարազեղու հեղինակների մեծ ու փոքր աշխատութիւնները աւելին բաղձալու համար հիմք չեն տալիս։ Դրանցից Հայր Պօղոս Անանեանի,

Հայր Մեսրոպ Ճանաչեանի, Հայր Սահակ Ճեմճեմեանի, Հայր Տաճառ Եարտըմեանի, Գր.՝ Պլտեանի և նման էլի ուրիշների աշխատութիւնները մնայուն արժէքներ են մեր զասական հայագիտութեան անզաստանում:

«Բաղմավէպ» հաստատուն թղթակիցներից են ֆրանսացի հայագէտ Ֆրեդերիկ Ֆեյդին ու բանասէր՝ Արտաչսո Մաթեւսոսեանը, ամերիկացի հայագէտ՝ Ջիմս Ռասսելը, իտալացի բնագրագէտներ՝ Ռուբերոյ Այելոն, Ալբերտոյ Բորկինին, պատմարան Լեւոն Չուզարզեան, երաժշտագէտ՝ Նիկողոս Թահմիզեան, ձեռագրագէտ՝ Յարութիւն Քիւրտեան եւ շատ ուրիշներ: Եւ բնական է, որ աշխարհի հայութեան մտաւոր, հասարակական կիանքում արդէն իր հաստատուն տեղն ապահոված, որպէս հայագիտական, բանասիրական պաշտօնաթերթ՝ հայկական եւ երոպական համարնոյթ հրատարակութիւնների շարքում՝ իր պատկանելի բաժին ունեցող «Բաղմավէպ»-ը, տարիների իր զոյատեւման ընթացքում աստիճանաբար եւ հետեւղականորէն պէտք է «ազատագրուէր» մեծ ու փոքր նիւթերից, որոնք անփոխարինելի եւ ուրեմն հատկանալի տուրք էին իրենց ծնող ու սնող ժամանակի հորովայթին եւ որոնք՝ իրենց պատմական արժէքն ու գիտա-րանասիրական նշանակութիւնը կորցրել էին հենց ժամանակի այդ հոլովոյթի աւարտի հետ:

Ժամանակի տեսողութեան ընթացքում «Բաղմավէպ» հետզհետէ կարողացաւ հիմնաւորագէս ու վիրջնականորէն հաւասար իրեն իրը հայագիտական ուղղութիւն ունեցող պարբերական եւ ուրեմն նախկին շրջանների ընդհանուր ու զանազան ընկերացին գիտելիքների բնոյթ ունեցող զրութիւնները նրա էջերում այլևս չին կարող տեղ ունենալ:

Այսպիսին է «Բաղմավէպ»՝ որպէս Վենետիկի Միսիթարեան Միարանութեան ճանաչուած հայագիտական պաշտօնաթերթի եւ հայկական իրականութեան ամենաերկարակեաց պարբերականի՝ մեր քննելիք ժամանակահատուածում ծաւալած հայագիտական ընթացքի համառօտ ընութեազգութիւնը եւ հետեւարար Միսիթարեան Միարանութեան զիտա-աշխատանքային եւ ազգային հասարակական գործունէութեան եւս մի կողմի բացայատումը:

Այսօր էլ «Բաղմավէպ»ը շարունակում է իր այդ մեծ գործունէութիւնը, մշակելով մեր «Հայկաբանական զիտաւութեանց» այն ճիւղը, որի նախակարասպեան ու առաջատարը արդէն մէկուկէս զարի ընթացքում, եղել է միայն ինքը:

Մեզ մնում է յետագայ յաջողութիւններ եւ մտային նորանոր նուաճումներ ցանկանալ նրան:

### Résumé

## LA REVUE «BAZMAVEP» DES MEKHITARISTES DE VENISE

SOUREN ECHDIKIAN

Profitant du 150e anniversaire de la Revue «Bazmavep», l'Auteur prend l'occasion pour disserter sur le rôle important d'une telle fondation éditoriale dans le domaine de la diffusion de la culture arménienne. Il nous donne aussi l'analyse et l'étude du travail basilaire et éditorial des Pères Mekhitaristes de Venise et de leur importante influence dans le domaine arménologique. Commençant du P. Lucas Indjidjian, il arrive jusqu'à nos jours, nous donnant ainsi un aperçu réel sur l'activité prodigieuse et sur l'importance de l'influence de «Bazmavep» dans l'histoire du monde éditorial arménien.